

ԲԱՆԱՍՏԵՂԵՎԿԱՆ**Ս Ա Լ Ո Ս Է (*)**

Գարնան առտուն նոր կը բացուէր
 Գագաթներուն՝ այրեցաւ եւ հեռաւոր
 Մովլաբ լեռանց:
 Մառախուղը արծաթածուփ,
 Կը ծածանէր Մեռեալ Ծովի եզերքներուն,
 Պասսառ պասսառ,
 Լոյսի զըւարթ նեւերուն սակ:
 Մաքերունի բերդը՝ հեռուն,
 Կանակներուն մէջէն հողին՝ լեկ, մոխրագոյն,
 Կը բարձրանար:
 Արեւածագ գարնանային.
 Ափ ափ ոսկի կը սեղար վար.
 Ամայկներուն մէջ մերձակայ,
 Առանց ծուխի հրբոյսի մը կար:
 Բոյրը թեթեւ, ծաղիկներէն՝
 Ռոնի հիւրեր անապարող, այս այրուած
 Հողին վրայ.
 Եւ օդին մէջ՝ խուլ, անանուն
 Մըրմունջներու կը շարժէր թեւ:
 Արքայազուսքը Մալովէն,
 Կանուխ ձրգած մահիկն իր պերն,
 Իջէր պարսէզ,
 Քաղցրօրէն՝ լուռ եւ անտարբեր,
 Կը դիտէր շուրջ:
 Դեմքին վրայ կը զրթգունէր
 Լոյսը օրուան:

(*) Հոս կը դնենք ի սպազութեան կողմ «Մագրողիկն Եւ Մեղրածակ» խորագրով հասրէնց
 (ԵՂԻՎԱՐԳԻ) Սալովէ կտորի Բ. հատումէն մաս մը:

Գիշերն երազ էր ունեցեր .

— Ափսէին մէջ՝ արիւնաներկ գրլուխ մարդու ,

Գոց աչներով :

Արբընցեր էր խոր սարսափէն ,

Մինչ մութին մէջ իր սենեակին ,

Աղջընակի երկու ձեռքեր ,

Ըսկուտեղն այդ կը սանէին

Ես ես դէպի սիրսը մութին :

Ու չէր կրնար , աղջիկն անփորձ ,

Վանել՝ աչի հորիզոնէն ,

Յամառ տեսիլն այդ արիւնոս :

Գէմին վըրայ՝ կը սրժգունէր

Լոյսը օրուան .

Եւ իր նայուածքը սեւեռուն ,

Աւազանի հայլին խոր ,

Կարծես մեռած գրլուխ մըն էր :

Մէկէն սուր մը ըզգաց սրտին .

Չայնն էր կրկին

Վիրապասոյզ մարգարէին .

— Պաստուհա՞սը իր պըղծութեան .

Ամուլ է ինք ջորիին պէս . . . »

Չայնն անսովոր այդ ես տարաւ

Զինքը նորէն ,

Տեսարանին շաբաթ մ'առաջ ,

Սենեակին մէջ իր մայրիկին ,

Որ ուզեր էր՝ հեծեծելէն ,

Զոյգ բազուկներն արձակած վեր ,

Ամենասուր Եհովայէն ,

Գրլուխը պիղծ Յորգանանու մարգարէին :

Յետոյ լացէ՛ր , լացեր էր շատ ,

Թըրջելու չափ խարսիւճազեղ

Մազերն իր նուրբ :

— Շուներն ուտեն պիտի անոր

Մարմինը պիտի ,

Որ ամուսինն իր առաջին,
Նըղրայապիրկ՝ դրկեց Հրուով,
Ոն պատկեցաւ ուրիշին ծոց:»

Գարասանի զտիրափէն,
Մէկէն նամբայ մը բացուեցաւ

Անոր աչիսն,

Որ կ'երկարէր մինչեւ քաղաքն արհայաղան.

Վըրան՝ մարդ մը՝ շըղրայապիրկ,

Որ կը քալէր նայուածքը ետ՝

Մաքեռնի ապարանքին:

— Պիտի փրստի ոսկորն անոր՝

Ժայռերէն կախ,

Որ սեփական աղջիկն անա

Կը յարգարէ

Սիրահարին իր մահիւնին:»

Սառ կըրտեցաւ արիւնն իր մէջ.

Փըրքան, ըսես, ծուկներն իր խեղն.

Հազիս կըրցաւ ինզիմն նեւեղ

Բազկաբոռին՝ ջուրի ափին,

Որ կը վէտէր, կը դողդողար կարծես վախէն,

Չայնէն փըրքող այդ անաւոր

Սեւ պատգամին:

Կապոյսին մէջ խաղաղ զարնան՝

Երեք նիզակ արեւն առեր էր իր նամբան,

Անգէտ՝ թէ ի՛նչ կըրակ կ'իւլիտ

Կուրծքերուն տակ մասաղաթի.

Թէ ի՛նչ անդունդ կ'իմն է երբեմն,

Ալիմներուն մէջ մեծափն:

Քո՞ւն թէ երազ, ան չըզիսցաւ.

Կըրկընըեցաւ պատկերը մութ՝

Ըսկուսեղին արիւնաներկ,

Չոր զոյգ ձեռքեր աղջընակի,

Կը սանէին դանկին մը պերն:

ԵՂԻՎԱՐԴ